

կեանք արդէն իւրոյ՝ արդուին եւ իւր զաւակին՝ գրե-
գորիսին. այլ եւ ծնաւզաց արուան աղային. պարոն
յոյնի. եւ մերն մամերին: Չոր եւ ինչորեք ի քրիստոս
աստուծոյն մերոյ զի լաջ անշխանեի պահեցէ զուրբ
աւետարանս՝ եւ աւրբ եկեղեցի աստուծոյ՝ յիշատակ
հոգւոց ի բնանց՝ եւ գուգ յիշրգորք եւ միք յինչեայլք՝
մտան բարեաց ընկալուք ի քրիստոսէ աստուծոյ մերոյ
ամեն:

(Մշնջելու էւ ակօմոյ)

Ն. Մ.

ԲԱՆԱՍՑԵՂՅԱԿԱՆ

ԳՐԲԻ ՄՐԳԵԼԶ

Նոհիծն անգամ մ՝ ապաշխարած
Ընտրեց մըսի սոց պըտուղ ու նունտեր.
Բայց ծիծաղի զինչն էս սուած
Չար անդին կապին ոք պտուղ կուտէր:
Թողոց պըտուղն: «Թեքն զովն,
Ջիս, և ըսաւ առիծն, ինչս խոտակեր.
Բայց խոտարուտ յանկարծ կովն
Տրտունջ լըսեց ծանր՝ Թէ ան չէր յագեր:
Ի՛նչ ընէր. Թող տուաւ երկուքին
Որ ուտնն իրենց պըտուղն ու խոտեր
Ինչն սուաշխոյն դարձաւ կրկին.

Նւ դարձեալ — կապիկ ու կով միայն կուտէր:
Rückert Թրգմ. Հ. Թ. Տ.

ՈՅԼ ՈՅ ԵՐԲԵՋ

Միայն անգամ մը մանկութեանդ կը ծիծաղի
Մտուշաղէնս այն գարուն, — եւ այլ ոչ երբեք.
Հիպարոս քու սիրտդ ալ միանգամ կը բարախի
Ստոյգ տիրոջ վաստած սիրովն, — եւ այլ ոչ երբեք.
Բիւր վտանգաց մէջ անվեհեր ես յաղթող
Մինչև զլուս ծեր մ՝ աշեւոր, — եւ այլ ոչ երբեք.
Միշտ կը գարնէ սիրտն ալ ուրախ Թէ զողոր,
Մինչև որ մ՝ այլ կը խորտակի, — եւ այլ ոչ երբեք.
Th. Steinhach Թրգմ. Հ. Թ. Տ.



ԱՐՈՐԵՍՏԵԼԻՏԱԿԱՆ

ԳԵՂԱՐՈՒԵՏԱԿԱՆ

ՅԻՋԵԿՆՈՐԹԻՐՆ ԵՎՐԵՇՈՆ ԸՍՈՒՐԻՏԻՆ ՄԵՋ



(Շորտի-ի-ի-ի-ի)

Հոմայեցիք ի սկզբանէ
մինչև վերջը ինչ
հանգամանքներու
մէջ ալ գտնուեցան,
միշտ իրենց համար
անարժան զբաղում
նկատեցին նկար-
չութեան արուես-
տը: Հոմայեցիք

չունէին այն զգածուններն աղեւտին եւ աստու-
ծեանին: Արիւնխանն էր նուրբեմբէր եւ կատաղ
Հոմայեցիք բարբարոսներու պէս վարուեցան
բոլոր այն բնագաւառներու մէջ, ուրիկ իրենց
լեզւուններն յաղթական անցան: Չարագաման եւ
ժողովան այն վերին աստիճանին հասած Յու-
նաստանի մէջ՝ յիմարարք բանդեցին եւ աւե-
րեցին հեղին արուեստին շատ մը անգամ հատելի
արդիւնքը: Այդ նախնիներուն ի գործ դրուած
ատենն էր, երբ, չգիտեմ ուտի, մի յոյ ծագեւ
լով այն հրոսախումբներն վարող Մեհետիոս եւ
Լուկիոս-Մուսիոս զօրապետաց ծորին մէջ, մեկ-
գի թողին Լուկիոս-Մուսիոսը եւ փոխանակ ջնջման
հրամայեցին փոխադրել ի Հոմոմինչ որ արուես-
տի արդիւնք էր: Այս Լուկիոս-Մուսիոսը այն-
քան տպէտ մարդ մ՝ է եղել որ այդ կողպտման
միջոցին՝ արգէն յիշատակած Արիստիդէսի անու-
անի «Գեղանին Բակքոս» փոխադրողներուն ըսել է
«Գիտցած ըլլաք, որ եթէ այդ նկարին բան մը
պատահի, ձեզի նորէն շինել կու տամ...»:

Այս եւ ասոր նման շատ մը պատմութիւնք
ձիշդ են եւ հոմայեցի պատմիչք որքան ալ յաւ-